

ԿՐՕՆԵԿԸՆ

Հ Ա Յ Ր

«Իր ուսիցէ ի նացեա յայսմանէ
յախտեան մի՛ սնուանիցի»:

Յիսուսի հետեող բազմահազար ժողովուրդը օրերէ ի վեր չէ՛ր կերած. սակայն կը նախընտրէր Անոր խօսքին քաղցրութիւնը օրուան հացէն ու կը յամենար այնտեղ, Յիսուսի շուրջ:

Տէրը մեղքացաւ անոնց, կ'ըսէ Աւետարանը, ու հրամայից իր աշակերտներուն որ կերակրեն այս ժողովուրդը. ունէին միայն մի քանի հաց և ձուկ. Յիսուս օրհնեց զանոնք և բաժնել տուաւ խոտին վրայ բազմած ժողովուրդին. կերան բոլորը, կշտացան և աւելցած փշրանքները հացին, տակաւին քանի մը սակաւ լեցուցին:

Եկեղեցւոյ հայրերն և վարդապետները Յիսուսի հրաշքներէն մասնաւոր ուշադրութեան առարկայ ըրած են այս մէկը և Կիրակի օրուան ճաշու Աւետարան իբրև՝ յանձնած են հաւատացեալներու ուշադրութեան, որովհետեւ պարզ հրաշքէ մը աւելի՛ն տեսած են անոր մէջ: Առաջին դարերու սատուածաբաններէն սկսեալ, ըրիստոնեայ մտածողներ հրաշքով բազմացող և անհատնում կերպով բաշխուող այս հացը մօտեցուցած են մի՛ւս հացին, որուն համար մեր Տէրը ըսած էր. «որ ուտիցէ ի հացէս յայսմանէ յաւիտեան մի՛ մեռանիցիս»:

Եւ իրապէս, երբ հացի բազմացման հրաշքէն մի քանի օրեր ետք, Յիսուս տեսաւ այդ ժողովուրդը՝ իր շուրջը հաւաքուած, և զգաց թէ՛ տեղած են հրաշք մը տեսնելու ժողովրդային շատ միամիտ հետքերը: Երբ ըստ անոնց. «Ձեր հայրերը կերան անագաւորի մանանան և մեռած. ես պիտի տամ ձեզի հացը, որ երկինքէն իջած է. ով որ ուտէ այս հացէն, յաւիտեան պիտի չմեռնի»: Եւ ժողովուրդը, առանց հասկնալու ըսուածին իմաստը, ըսաւ. «Տճ՛ւր մեզի այդ հացէն»: Յիսուս պատասխանեց. «Յ՛ս եմ կեանքի հացը,

ով որ կուգայ ինձի՛ չանօթեմար, և ով որ կը հաւատայ ինձի, քնա՛ւ չի ծարաւիր...»:

Այս խօսքերը լսողները չըմբռնեցին զանոնք, որովհետեւ Յիսուս կ'ակնարկէր Ս. Հաղորդութեան իտրհուրդին՝ երբ տակաւին հաստատուած չէր ան, իր Արեան հեղուովը:

Այսօր սակայն, երբ իրարու կը մօտեցնենք Յիսուսի ուսուցման զանազան մասերը, աւելի՛ յստակ կը գտանայ մեզի համար որ երբ Յիսուս քանի մը հացերով բազմահազար ժողովուրդը կերակրեց, ուզեց շօշափելի մէկ նմանութիւնը — symbole — տալ մեզի այն անշօշափելի սնունդին, որ բերած էր ինք՝ բաշխելու մարդոց հոգիներուն:

Եւ իրապէ՛ս, Ան յաճախ նմանցուց ինքզինք հացին, որ կեանք կուտայ մեր մարմինին, մանաւանդ երբ ուզեց հասկնել իր հետեորդներուն թէ՛ ինք եկած էր կեանք տալու մարդոց:

Թէ ի՞նչ է այն սատուածային սնունդը և ո՞ր կեանքին համար, անա այն զոյգ հարցումները, որոնք մեր խորհրդածութեանց առարկայ կ'ուզենք ընել այսօր:

Երբ կեանք կ'ըսենք, առհասարակ, կը հասկնանք բնութեան մէջ յայտնուող այն երեւոյթը, որով երկրիս նիւթական մասնիկները քով քովի կուգան, կազմուում համար ապրող մարմին մը, այսինքն ամբողջութիւն մը, որուն մասնիկները իրարու միացած են ներքին կազմակերպութեամբ մը, պահով լիով մարմինին աճումը և սերնդագործումը: Այդ մարմինը կողեցէք բոյս, կենդանի կամ մարդ, կեանքը անոր մէջ կը յայտնուի նոյն կերպով: Ան ամբողջութիւն մըն է, որուն զգայաբանները զանազան ձևերով կ'ապահովեն ամբողջութեան աճումը և պողարերումը:

Ամէն մարմինի մէջ սակայն կեանքը կը բարբախէ ժամանակուան մը համար. կը ծնի, կը ծլի, կը ծաղկի և օր մը կեանքը կը լքէ այդ մարմինը ու մարմինին մասնիկները քայքայուելով կը վերագտնան անկեանք նիւթին: Մարմինի մէջ յայտնուող կեանքը՝ կանգ չ'առնեք մարմինին մահումը, զի կեանքը կը շարունակուի այդ մարմինէն ելած ուրիշ մարմիններու մէջ և այսպէս՝ մի՛շտ — կեանք ունեցող

բոյս, կենդանի կամ մարդ — կը ծնին ու կը մեռնին, բայց կեանքը կը շարունակէ նո՛ր մարմիններու մէջ, ու թերևս շարունակէ ի յաւիտեան:

Ա՛յս էր արդեօք յաւիտենական այն կեանքը, որուն ակնարկեց Յիսուս, երբ ըսաւ ձեռքով կեանքի հացը...: Ո՛չ անշուշտ. քանի որ մարդիկ լա՛ւ գիտէին թէ իրենց մարմիններու կեանքը պահող հացը այն շօշափելի և ծանօթ հացն էր, որով Յիսուս կերակրեց բազմահազար հետևորդները իրեն:

Յիսուս կ'ակնարկէր մի՛ւս կեանքին և այդ կեանքը պայմանաւորով այն միւս սնունդին, որոնք հոգիինն են միայն:

Կեանքի կոչուած արարածներուն մէջ, մարդը կը մասնակցի իր մարմնով՝ այն կեանքին որ բոյսինն ու կենդանիինն է առ հասարակը. բայց այդ մարմինէն վեր, ան կը մասնակցի նաև ուրիշ կեանքի մը, որ իր մտածումներու և ներքին ապրումներու կեանքն է: Նո՛յն կեանք բառը կը գործածուի երկու երևոյթներու համար, քանի որ երկուքն ալ կը հետևին անմահ նո՛յն օրէնքին. երկուքն ալ պայմանաւոր են սնունդով՝ մը՝ պահուելու և աճելու. մարմինը՝ իր աճումին և պահպանումին, հոգին՝ իր աճումին և պահպանումին համար:

Կը տարբերին սակայն անոնք իրենց վախճանին մէջ. մին՝ ներթափան և երկրաւորին, կը վերադառնայ նիւթին և երկրին. միւսը՝ հոգեկան և աննիւթական՝ կը վերադառնայ յաւիտենականութեան, հոգեկան կեանքի աղբւրին, Աստուծոյ:

Արդ, ո՞րն է կարեւորը և ո՞րը մեր ուշադրութեան արժանի առաւելաբար: Այն սնունդը և կեանքը՝ որուն զօրքը խոտի նման են՝ թէ ան որ կը նայի յաւիտենականութեան:

Ո՞ր հացը — ան որ կը կերակրէ մահկանացու մարմինը, թէ ան որմէ ուսողը պաւհտեան մի՛ մեռանիցիս:

Ոմանց համար թերևս աւելորդ թուի հարցումը և մտածեն իրենց սրտին մէջ թէ ո՞ր անմիտը կը թողու յաւիտենականը, նախընտրելու համար մահկանացուն: Սակայն եթէ նայինք մեր կեանքի իրականութեան, պիտի տեսնենք թէ ան մեծաւ մասով գրաւուած է հոգին տանող հացին հե-

ԿԱՆՈՆԱԳԻՏԱԿԱՆ

**ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ**

Բ.

ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԸ

Յոյն փիլիսոփայութեան սկզբունքներու կիրարուծիւնը քրիստոնէութեան մէջ կը բղխէր նոյնինքն փիլիսոփայութեան սկզբունքնէ: Սոկրատ, Պլատոն, Արիստոտէլ՝ հեթանոս Յունաստանի մէջ բոլորովին, այսպէս ըսենք, նոր կրօնի մը հիմնադիրները եղան, անկախ քրիստոնէութեան և պաշտամունքէ, ուղղակի մարդու բարոյական կեանքին, խղճմտանքին զարգացման վրայ գնելով կատարելութեան հիմը: Շատ իրաւամբ ասոնք կը համեմատուին, կրօնից պատմութեան տեսակէտով, Թարայէլի մարգարէներուն հետ, *որոնք քարոզեցին մի Աստուած և ճշմարիտ Աստուած, որ ամէն բանի սկիզբն է: Յունաստան այդ մեծ փիլիսոփաներու խօսքին և գործքին վրայ կը տեսնէր նոր կեանքի մը յայտնութիւնը, որ իր շատ կողմերով կը նմանէր քրիստոնէական կեանքին: Այս է պատճառը՝ որ այս փիլիսոփաներու միտքերը, նոյնսկա նոնց բանաձևերը, կրնային յարմարիլ քրիստոնէութեան տեսական և գործնական կողմերուն, և իրր փաստ՝ ուժաւորել քրիստոնէական վարդապետներու տեսութիւնները: Զէ՛ որ Սոկրատին Դպրոցը նոր Աստուծոյ մը յայտնութեան պէտքը զգացուցած էր. չէ՞ որ այդ մեծ մարդիկը մաքուր կեանքի, արթուն խղճի, արդարութեան և ճշմարտութեան գաղափարները

տապնդումովը, ի հեճուկս միւսին՝ իրական կեանքի հացին:

Մտածենք քիչ մը մահուան մասին, որպէսզի զգանք անմահութեան կարօտը և փնտանէք այն հացը, որմէ ուսողը պաւհտեան մի՛ մեռանիցիս:

ՇԱՀԷ ՎՐԴ. ԱՃԼՄԵԱՆ